

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Դ Ր Ա Զ Ա Ր Կ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ — Դրազարկի, երբեմն կոչուած նաև Աւագ Անապատ, և Փոսոյ Անապատ, կը գտնուէք Կիլիկիոյ մէջ, Սիսէն ոչ հեռու, զէպի արեւմուտք, Կոպիտառ բերդին մօտ: Գլխաւոր Եկեղեցին նուիրած էք Սուրբ Աստուածածնին: Կար նաև ուրիշ մը Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունով: Դրազարկի գերազարական սուրբ ուխտին իշխանութեան ներքեւ կը գտնուէք Ս. Թորոսի Անապատը — Ձեռ. Ս. Յ. Թ. 1303, Թէ. 1307, էջ 550:

ԳԱԾՄԱԿԱՆ — Դրազարկի վանքը չինած կամ նորոված է Թորոս Ա. (1102), եւ Հռիկարդ ու կանոն հաստատած Գրիգոր Վկայաւորի աշակերտ երկու նշանաւոր վարդապետներու — Գէորգ Մեղրիկ եւ Կիրակոս միջոցաւ:

Դրազարկի վանքը յաճախ յիշատակւած է պատմութեան մէջ իրեն հանգստավայրը Կիլիկիոյ Հայ աւագանիին, պետական եւ քահանայապետական հաւատարապէս: Հոն թաղուած են ժամանակագրական կարգով.

1114 — Գէորգ Մեղրիկ,
1127 — Թորոս Ա.
1130 — Փատրուն,
1163 — Բարսեղ Վրդ. (Գր. Երէց, էջ 546).

1169 — Թորոս Բ.
1187 — Խուրէն Բ.
1193 — Գրիգոր Դ. Տղայ,
1195 — Գրիգոր Ե. Քարայէժ,
1220 — Յովաննէս Զ. Մեծաբարոյ,
1252 — Զապէլ Ա.
1264 — Կոստանդին Ա. Բարձրերդցի,
1270 — Հեթում Ա.
1275 — Բարսեղ Արքայեղայր,
1285 — Կեռան թագուհի,

1298 — Թորոս Գ.

1317 — Ա. Ժինոխ, որդի Լևոն Բ. Ք.,

1320 — Օչին Թաղաւոր,

1327 — Կոստանդին Դ. Լամբրոնացի

(Մարտ, էջ 130),

1352 — Մարիոն, մայր Կոստանդին Բ. Բաղդաւորի:

Դրազարկի վանուհայրերը, ընդհանրապէս, էին միեւնոյն ատեն Սիսէն Արքապիսկոպոսներ: Անոնցմէ ծանօթ ևն հետեւելները.

1. — Գէորգ Վրդ. Մեղրիկ, + 1115 — Մանած է Վասպուրականի Ալիւր գիւղը, 1045 թուին: Ուռհայեցի կը գովէ զայն իրեն ըստանչելի ճգնաւոր — Տպ. Երուսալէմ, էջ 417:

2. — Կիրակոս Վարդապետ, 1114-1127, Գէորգ Մեղրիկի դասընկերը, որ կանաներ հաստատւց Դրազարկի համար — Սամուէլ Անեցի, էջ 128:

3. — Բարսեղ Եպիսկոպոս, 1154-1163 — Գրած է «Յայս յարկ նուիրանաց» շարականը, 1154ին — Ձեռ. Ս. Յ. Թ. 3701, էջ 19:

4. Գոլսէն բերել տուած է յունարէն օրինակ մը «Հաւաքումն ՄԱկոնւթեանց Եւթանցունց Թղթոցն Կաթողիկեայց» գրքէն եւ յանձնած Գրիգոր Դպրին ի Լամբրոն, որ Հայերէնի թարգմանէ զայն (1163) — Հանդ. Ամսօրեայ, 1915, էջ 74:

4. — Սամուէլ Եպիսկոպոս, 1173-1182, որ Աւետարան մը գրել տուած է Թորոս Գրշին — Սիս. էջ 233: Կոն. Թ. 4:

5. — Յովհաննէս Մեծաբարոյ, 1198-1200 — Սա Սիսէն Արքապիսկոպոսութենէն բարձրացաւ Կաթողիկոսական աթոռ (1203-1221):

6. — Հեթում-Հեղի Լամբրոնացի, 1200-1211 — Մեծն Լեւոն զինքը գեսպան զրկեց,

1210ին, Գուգին և Ոթոն կայսրին (*Սիւ. 510, 553*)։ Թարդմանած է, 1211ին, «Ծարաղըռութիւն Կայսերոց եւ Թահանայապեսաց Հըռովմայ» դրուածքը — Զարք. թրգմ. էջ 1:

7 — Բարսեղ Խաչիկոպս — 1220, *Սիւ. 233*:

8 — Բարսեղ Արքայեղբայր, 1241-1275, ապրիլ 19 — *Սիւ. 233*:

9 — Թորոս Առաջնորդ, 1292 — Գաւազանապիքք, Վահաճարց Ս. Կարապետի Տարօնոյ, Կարապետ Վրդ. Լուսարարեան, Երրուաղէմ, 1912, էջ 65:

10 — Յովհաննիկո Խաչիկոպս, 1301 — *Սիւ. 234*:

11 — Կոստանդին Դրազպրկեցի, 1307-1323 — Հայոց թագաւորութեան քարտուղար : Մտսնակցած է Սիխի եւ Առանայի ժողովներուն, ապա եղած է կաթողիկոս (1323-1326)։

12 — Հայրապետ Քահանայ, 1325, որուն Եղբայրն է Սոււրիա Կուսակրօն Քահանայ — *Սիւ. 234*:

13 — Ստեփանոս Խաչիկոպս — 1329 — Թոփէեան, Ցուցակ Զեռ, Խաչիկ Վարդապետի, էջ 86:

14 — Բարսեղ Խաչիկոպս, 1342-48 — Մասնակցած է Միխիթար Կաթողիկոսի գումարած Ժողովին — Աղքապատում, էջ 1869 :

Գրել տուած է Յայսմաւուրք մը — *Sir. Der Nersessian, Le Synaxaire Armenien de Gregoire VII d'Anazarbe, Bruxelles, 1950* :

15 — Յովհաննիկո Արենայիկոպս, 1371, Հայոց Մարդիամ թագուհին զիսպան զրկրւած է Նէսապոյին — *Սիւ. 560*:

ՄԸԱԿՈՒԹԱՅԻՆ — Դրազպրկի վանքը Հայկական Կիշիկեռ մշակոյթի մեծ կեդրուներէն մին եղած է Ժմ-ԺՄ դարերուն : Հոն փայլած են բազմաթի Դրիշներ և Մանրանկարիչներ ։ Որոնց դորեներուն բաւական մէջ մասը անկորուստ հասած է մեզի բարերախտաբար :

Փամանակադրական կարգով կը ներկայացնենք հայ գրքի տաղանդաւոր կամ հատորակ աշխատառութերը, արոնք տարիներով քրտինք թափած են Դրազպրկի խառներուն մէջ, ուստան լոյսը հայուն մօտ վառ պահելու համար :

Ա. — Գէորգ Գրիչ, Աւետարան մը գրած է 1113 թուին, Կիրակոս Վարդապետի հրամանով — *Սիւ. 233*: Յիշտ. Զեռ, էջ 319-324:

Բ. — Թադէոս Քահանայ, Գրիչ, 1123ին օրինակած է մէկ Խւագըր — Հանդ. Ամս. 1952, էջ 526: Ցուցակ Զեռ. Զմառու, 1964, էջ 494:

Գ. — Թորոս Գրիչ, 1173-1182, օրինակած է,

1. — Թուղրք Պօղոսի, 1173-ին — *Սիւ. 233*:

2. — Աւետարան, 1182ին — *Սիւ. 233*:

Դ. — Սամուել Քահանայ, Գրիչ, 1178ին օրինակած է Աշխարհացայց եւ Տումար — Ցուցակ Զեռ. Զմառու, էջ 494:

Ե. — Խաչատուր Քահանայ, Գրիչ եւ Մաղկազ, Դրազպրկի մէջ ծաղկած է, 1183 թուին, Թորոս Գրչի օրինակած Աւետարանը — *Սիւ. 233*:

Օրինակած է Մեկն. Թղթոցն Պօղոսի,

Յ. Անկերերանի, որուն ստացողներն են եղած Սամուէլ և Գրիգոր — Զեռ. Երեւանի, Թ. 3792:

Զ. — Կարդան Քահանայ, Գրիչ, 1203ին օրինակած է Աւետարան մը եւ նույրած Անդրէանց Ս. Աւատին — Հանդէս Ամս. 1956, էջ 28-9:

Է. — Բարսեղ Խապ. Վահանայր, Գրիչ, Աւետածաշունչի մը ընդօրինակութեան մասնակցած է 1220 թուին — *Սիւ. 233*: Սարգսեան, Ցուցակ, Թ. 303:

Ը. — Գրիգոր Գրիչ, 1222ին օրինակած է Աւետարան մը, Փոս կոչեցեալ Անապատին մէջ — Հայուն Եկեղեցի, 1950, էջ 283:

Թ. — Կիրակոս Գրիչ եւ Մաղմոդ, 1239ին օրինակած է Ճաշոցի մասեր — Տաշեան, Ցուցակ, 53:

Ժ. — Սարգսի Կրօմաւոր, Գրիչ, 1239ին օրինակած է Աւետարան մը — Յիշտ. Զեռ, էջ 933: Զեռ. Անկիրիոյ, Թ. 181:

ԺԱ. — Գրիգոր Գրազիկ, 1241ին օժանդակած է Ցուցաննէս Գրչին Բարողներ գըրելով — Սարգ. Բ. 1066:

ԺԲ. — Յովհաննիկո Գրիչ, 1241ին, Դրազպրկի մէջ Ցուսէփ Երաժշտապետի օրինակէն դադապիրած է Տաղարան մը — Սարգ. Բ. 1065-6:

ԺԴ.— Խաչառուր Կրօմաւոր, Գրիշ, 1247ին օրինակած է Խարեկ մը, Միասք Ճրց-
նաւորի համար — Յիշտ. Զեռ. Էջ 975:

ԺԴ.— Կոստանդին Գրիշ, 1271ին օրի-
նակած է Տէկ Ասուուածաշում (Ճամա-
կի), որ ծաղկուած է Գրիգոր Քահանայի
ձևուամբ: Կազմովն է Ալուքել Հնազանդեց
— Զեռ. Երեւանի, թ. 199:

ԺԵ.— Թորոս Գրիշ, որդի Պարոն Կոս-
տանդինի, 1275-76, օրինակած է:

1 — Աւետարան, 1275ին, որուն կազմո-
ված է Ալուքել Հնազանդեց — Զեռ. Ս. Յ.
թ. 2594:

2 — Աւետարան, 1276ին, զոր կազմած է
դարձեալ Ա. Հնազանդեց — Զեռ. Ս. Յ. Թ.
1594:

ԺԶ.— Բարսեղ Գրիշ, Փիլիստիայ = Ե-
րաժիշտ, 1282-1294, օրինակած է:

1 — Աւետարան, 1282-3ին — Կոնկրիր.
Թ. 11:

2 — Խորերածուութիւնն, Ն. Լամբրո-
նացւոյ, 1294ին — Հանդ. Ամս. 1956, Էջ
37-8:

ԺԷ.— Թորոս Քահն. Մշեցի կամ Տարօ-
նեցի, Նշ. Գրիշ և Մամրաննարիշ, 1284-
1336 — Օրինակած եւ նկարագրուած է:

1 — Աւետարան, 1292ին, զոր ընծայած
է Տարօնի Ս. Յովկանու Կարապետի Վան-
քին — Գաւազանդիրք, Կ. Վրդ. Լուսա-
բարեան, Էջ 65-68:

2 — Շաբական, 1335-6, Աւագ Անուպա-
պատի մէջ — Կար. 1580: Շողակաթ, Էջ
213:

Թորոս Տարօնեցին ուրիշ գործեր ալ ու-
նի, որոնց գրութեան վայրը անծանօթ է,
կամ Դրագարկէն ասրբեր աեղ մըն է:

ԺԸ.— Թորոս Գրիշ, Փիլիստիայ, 1290-
95, օրինակած է:

1 — Աւետարան, 1291ին, մազազաթի
Վրժ. — Արարուս, 1911, Էջ 223:

2 — Աւետարան, 1295ին, մազազաթի
Վրայ, Յովկափ Փիլիստիայի համար: Յով-
կանու Աւետարանը գրած է Յովկան Գրիշ
և ծաղկած — Արցախ, Էջ 41:

3 — Աւետարան, 1301ին, մազազաթի
Վրայ, Ղազարու Վանից առաջնորդ Արցա-
համ Եպիսկոպոսի խնդրանքով — Ցուցակ

Ձեռագրաց Մշոյ, Երուսաղէմ, 1967, Էջ
13-14:

ԺԹ.— Ստեփանոս Գրիշ, Մրկայն, 1295-
1327 — Դրագարկի մէջ օրինակած է:

1 — Ճապանտիք, 1318ին — Զեռ. Ս. Յ.
թ. 74: Միարանը, Էջ 109: Միւրմէնան,
Ցուցակ Զեռ. Երուսաղէմի, Էջ 199:

2 — Մամրուսմումէ, 1321ին, Մերատ
սարկաւագի համար — Զեռ. Ս. Յ. Թ. 243:

3 — Մամրուսմումէ, 1327ին, Կ խնդրոյ
վարդան Եպիսկոպոսի եւ իր սեռորդուի
Վասիլ սարկաւագի — Հանդ. Ամս. 1956,
Էջ 43-44:

Ստեփանոս Երկայն ուրիշ բնագրինակու-
թիւններ ալ ըրած է Մելպուհ իբրան Ս. Գր.
Լուսաւորիչ վանքին մէջ, եւ աւելի ուշ Ե-
րուսաղէմ:

Ի.— Մարգիս Քիմ. Պիծակ, Աշ. Գրիշ և
Մամրակարիչ, որդի Գրիգոր Քահանայի և
Հեղինէի, 1301-1348, Դրագարկի մէջ ծաղ-
կած է Հետեւեաները.

1 — Աւետարան — Գրիշն է Գրիգոր որ-
դի Միհոսյիի. Մարգիս Պիծակ նկարագր-
ուած է 1325ին — Սիս. 234:

2 — Աւետարան — Գրիշն է Թորոս Հը-
ռովկալայլցի. Մարգիս ծաղկած է 1332ին —
Սարգ. 97:

3 — Աւետարան, 1335ին, Գրիշն է Յով-
կաննէս. Մազկուն է Մարգիս Քահանայ. —
Զեռ. Երևանի, թ. 6504:

4 — Ասուուածաշում (, 1338ին, Յակոբ
Գրիշ Հւա, Վակոր Բ. Անուարդեցի կաթո-
ղիկոսին համար: Նկարովը ինքն է. կազմո-
ցը՝ Յովկաննէս սարկաւագ — Շողակաթ,
Էջ 203: Տարին Տարեցյց, 1930, Էջ 203:

5 — Աւետարան, 1342ին, օրինակած եւ
ծաղկած է Տիրացու Քահանային համար —
Տ. Տ. Ներսեսուն, Cat. Chester Beatty, 1958,
Ն. 614:

ԻՒ.— Յովկաննէս Քահանայ, Գրիշ և
Մազկուն, 1293?-1309, օրինակած է:

1 — Աւետարան, 1293?ին, որուն սաս-
ցողն է Մատուցէ Փիլիստիայի և Քահանայ-
ի Արցախ, Էջ 153-4:

2 — Աւետարան Յովկաննէս, 1295ին.
Միւս Երեքը օրինակած է Թորոս Վրդ. Փի-
լիստիայ. ստացողն է Յովկափ Փիլիս-
տիայ. — Արցախ, Էջ 41-2:

3 — Աւետարան, մասամբ, 1309ին. ամբողջացուցած է Հայրապետ Գրիշ. սահման է Պատրոս Քահանայ. — Միւրժէեան, Ցուցակ Ձեռ. Հալիպի, թ. 47:

ԻԲ. — Աւետարան Սարկաւագ Գրիշ, 1309ին օրինակած է մէկ Աւետարան, Հայոց սպարապետի գուտեր Տիկին Զապլումի համար. — Ամս. 1924, էջ 518-9:

ԻԹ. — Յակոր Ծրեց Մեծապարհնեց, Աշ. կազմող, 1309-1313, աշոկերու Թորոս Քահանայի. կազմած է.

1 — Աւետարան, 1309ին, օրինակաւած Մտեփանոս Սարկաւագէն, Տիկին Զապլումի համար:

2 — Աւետարան, 1309ին գրուած, ձեռամբ Ցովհաննէս Քահանայի և Հայրապետ Գրիշ: Սուսացողն է Պատրոս Կուռակրօն քահանայ. — Միւրժէեան, Ա. 47:

3 — Յայսմաւարք, 1311ին: Գրիշն է Կոստանդին Եպիսկոպոս — Խաչիկեան, էջ 76-7:

4 — Շարակնոց, 1312ին, Գրիշ: Ներսէս, Սաղկող՝ Գրիգոր Դուկը — Կոն. թ. 46:

5 — Մանրաւաստին, 1313ին: Գրիշն է Սահմանոս Վահական քահանայ. — Միւ. 233:

ԻԴ. — Հայրապետ Գրիշ, 1309-1329. Ցովհաննէս Քահանայի մասամբ գրած Աւետարան ամբողջացուցած է Փոսոյ Ուխտին մէջ: — Միւրժէեան, Ա. 47:

Օրինակած է, 1329ին, Փոս Անապատին էջ, Յ. Կեմազսի Սանդուլք Ասուուածոյին նից գրես: Իր քեռորդին Թորոս Գրիշ էւս. — Զեռ. Երեւանի, թ. 3678: Թօֆէնան, Ցուցակ Զեռ. Խաչիկ Վարդապետի, թ. 70:

ԻԻ. — Հերուս Կրօմաւոր Քաջինց, Գրիշ, 1310ին օրինակած է Աւետարան մը — Հանդ. Ամս., 1956, էջ 39:

ԻԶ. — Ներսէս Քահանայ, Գրիշ, քրանի պատմաւոր, 1312-20, օրինակած է Փոս Անապատին մէջ,

1 — Շարակնոց, 1312ին, Թորոս Կուռակրօն քահանայի համար. — Կոն. թ. 46:

2 — Աւետարան, 1329ին, Գրիգոր ըստ հանայի համար. — Հանդ. Ամս. 1924, էջ 517-8:

3 — Պատմութիւն Ազեխամելիքի, 1331ին — Խաչ. թ. 300:

ԻԷ. — Գրիգոր Գրիշ, Սաղկող եւ Կապմոզ, 1312-1334, որդի Միխայլի Միխայլակցի և Թէֆանոյ, և քեռորդի Սարգիս Քահանայի (Պիծակ): Իր զործերէն ծահօթ են, 1. — Շարակնոց, զոր խազած և ծաղկած է 1312ին — Կոն. թիւ 46:

2 — Աւետարան, օրինակած է 1325ին, զոր ծաղկած է իր քեռին. — Միւ. 234:

3 — Աւետարան, 1331-2: Գրիշն է Թորոս Հառմելյալցի. Սաղկողը Սարգիս Պիծակ: Գրիգոր օրինակած է Համարարբաները, Գլխահամարները եւ Նախադրութիւնները, 1332ին. — Սարգիսեան, թ. 97: Նկարներ, Ալեքս. S. D. Ners.:

4 — Աւետարան, օրինակած է 1334ին, զոր ծաղկած եւ ուկած է քեռին Սարգիս Քահանայ. — Միւ. 235:

ԻԷ. — Աւետարան Վահական Քահանայ, 1313-1328, օրինակած է,

1 — Մանրաւաստին, 1313ին, Ցուհաննէս Կոստանդին քահանային համար. — Միւ. էջ 233:

2 — Շարակնոց, 1328ին, մազաղաթի գրոյ, Ընտիր բարոր գրով եւ ոսկենկար. — Շողակաթի, էջ 211: Զեռ. Երեւանի, թ. 1576:

ԻԹ. — Վահան Քահանայ, Գրիշ, 1316-1321, որդի Սուլփանոսի եւ Ասկեհասի, ընդորինակած է,

1 — Յայսմաւարք Կիրակոս Արեւելցիի, 1316 թուին, զոր Լեռն Դ. նուիրած է Քէրէքի Հայոց Եկեղեցւոյն, 1330ին. — Շողակաթի, էջ 212: Միւրանէ, էջ 170:

2 — Ճառընիր, 1321ին. — Միւրժէեան, թ. Զեռ. Երևանացմի, թ. 71:

3 — Ներպողեան Ս. Կուսին, Գրիգոր ըՍկեւացիի, 1321. — Հ. Դոգ. էջ 716:

Է. — Սիմեոն Կրօմաւոր, Գրիշ, 1318ին օրինակած է Աւետարան մը. — Ճանիկեան, Հնորինէ Ակնայ, էջ 86: Հմմառ. Հ. Կոչենակ, 1957, էջ 230-232:

ԱԱ. — Յակոր Դափիր, Գրիշ, 1318ին օրինակած է Շարակնոց մը, «ի լաւ եւ լընուիր արինակէ Կոստանդեան», Կոստանդ դեռարյուս քահանային համար. — Զեռ. Ս. Յ. Բ. թ. 1700:

- լթ.— Ստովամու Գրիշ, որդի Բասիկ, օրինակած է Փոս Անպայտին մէջ,
- 1.— Աւետարան, 1319ին, Պօղոս Քահանայի ինքանէքով: Մազկողն է Միկթար, թուղթ Կոկողը՝ Յովհաննէս մահկադոյն քահանայ.— Հանդ. Ամս. 1924, էջ 516-7:
- 2.— Ճարթնիք, որուն ստացողն է Թոռոս— Զեռ. Երեւանի, թ. 866:
- 19.— Միխիքար Քահանայ, Մազկող եւ Կազմող, 1319-29, ծաղկած է,
- 1.— Աւետարան, 1319ին, օրինակուած Ստովամու Գրչէն.— Հանդ. Ամս. 1924, էջ 516:
- 2.— Աւետարան, ծաղկած եւ կազմած է 1329ին. գրիշ՝ Ներսէս— Հանդ. Ամս. 1924, էջ 518, թ. 20:
- 17.— Թորոս Հռոմէլյայեցի, Գրիշ, 1319-1321, Դրագարկի մէջ, ազնիւ մագաղաթի վրայ, ընտիր բոլորդով, օրինակած է,
- 1.— Սազմոն - Նարական - Ժամանիք, 1319ին, Օչին թագաւորի համար, Յակոր Քահանայի հետ: Իր գրած մասն է Նարականը — Սիրմէեան, Ա. 6, եւ Նկարագիր Օչին թագաւորի Զեռ. Ժամանիքն, Արթիկոս, 1933:
- 2.— Աւետարան, 1331ին, Սարգիս Քահանայի Համար.— Սարդ. թ. 97:
- 16.— Սազմոն - Նարական - Ժամանիք, 1319ին, Օչին թագաւորի Համար, Թորոս Հռոմէլյայեցի Գրչին հետ: Իր գրած մասն էն Սազմոնն ու Ժամանիքն ու Ժամանիքը — Սիրմէեան, Նկարագիր, եւայլն, էջ 101:
- 2.— Աստուածաշանչ, 1338ին, Սարգիս Քահանայի հետ, Յակոր Բ. կաթողիկոսի Համար — Շողակաթ, էջ 203: Տաթև, 1930, էջ 202-3:
- 12.— Յովհաննէս Գրիշ, 1335ին օրինակած է Աւետարան մը, Մարտիրոս Քահանայի Համար.— Զեռ. Երեւանի, թ. 6504:
- Դրագարկի Վանըը ունեցած է նաև Համբաւաւոր Երաժշխններ, որոնցմէ մէկ քանիքն անունները յիշատակուած են. դժբախտարար սակայն մեղի չեն հասած տեղեկութիւններ անոնց կեսներն եւ Երաժշտական գործունէութեան մասին: ԱՀաւասիկ այդ Երաժիշտներուն ցանկը.
- 1.— Յովհաննէփ Երաժշտապետ Դրագարկի Վանքին (1241), որուն Տաղարանի շատ գեղեցիկ օրինակը իրեն գաղափար ըրած է
- Յովհաննէս Երաժիշտ: Այս վերջինին համաձայն Յովհաննէփ Երաժշտապետը լիովին հասու էր Երաժշտութեան, եւ իրեն նմանը չէր գանուեթ այդ օրերուն — Սարդ. թ. էջ 1065-6:
- 2.— Դրիֆտիս Երաժշտապետ, 1247—Յիշտ. Զեռ. Ա. էջ 978:
- 3.— Ամենած Դպրապետ Դրագարկի — Սիր. 517:
- 4.— Յակոր Երէց, 1313— Սիր. 517:
- 5.— Յովհաննէս Կուռակոս Քահանայ, 1313— Յակոր Երէցի եղբայրը — Սիր. 517:
- 6.— Թորոս (= Թէկոդորոս) Թափրոնց, + 1342 Գեկո. 27— Արքունի աւագերէց, և Երաժիշտ կամ զասական Դրագարկի, որ Գորդին Մարտահամբ հնու գեսապան զըրկուած է, 1307ին, Լեռն Գ. իւ անոր իրծամատկալ Հեթում Բ. ի կողմէ, Անգլոյ Եղագար Բ. Թափրոնցի — Սիր. 234-5, 517:
- Կիլիկիոյ Արքունի Յայսմաւուրքին մէջ Թորոս Թափրոնց կոչուած է Քմասատուն և Հանճարեղ Երաժիշտուն — Ալիշան, Հայրապետում, էջ 545:
- Թափրոնց ըլլալու է այն արքունի գըրան աւագերէց Թորոսը, որ յիշուած է Օշին թագաւորի Համար զըրուած Սազմունարական — Ժամագիրքի յիշատակարանին մէջ — Սիրմէեան, Նկարագիր, եւայլն, էջ 101:
- Նոյն անձը կը թուի ըլլալ փիլիսոփայ Թորոս Գրիշը, որ Դրագարկի մէջ Աւետարան մը օրինակած է 1290-91 Թուականնեցուն, եւ Ստեփանոս Դ. կաթողիկոսի գերեզմանութեան համար 1293 պատմագրակ զրկուած է Արեւելեան Հայաստան, Տէր Թուման Եպիսկոպոսի հետ, Հեթում Բագաւորին և սր. Ժողովին կողմէ — Արարատ, 1911, էջ 223-4: Ազգ. Հանդ. ժԲ. 1904, էջ 155-6:
- Իրմէ զրուած յիշատակարան մը ունինք 1303 Թումին Հեթում կրօնաւորի Համար Գլորիդոր Դպրի օրինակած Սազմունարանին մէջ, ուր ինքզինքը կ'անուանէ Հանարժան Ուլիսոնիքայը — Ս. Փրկիչ, Տեղեկատու, 1952, Սարտ, էջ 12:

Ն. ԵՊՍ. ԾՈՂԱԿԱՆ